

Դ Դեղոս կղզոյ՝ ուր ծնաւն։ Այլ հեռ առնուն զԴեղիա իբր անուն ազաբնոյն Մենալկայ, ու բում առաւել պատշաճի ընտանութիւն շանցն։  
Ասողնի իւր կոչէ Դամետաս զիրուհին։  
Աղաւնից համարին նուփրականց Աստղիան, և լժին ՚ի կառա նորա։ Թերեւ վասն այն իսկ կոչին օգայիք, և կամ վասն թեթևաթախ գոլայ և ՚ի բարձունս ծառոց գնելց զբոյն։  
Վկոյս խոսամանց սիրուհոյն կամ Դամետաս զդիս։  
Մենալկաս առաւելստոյն սիրով վառեալ չկամ զապահովութիւն իւր, այլ ինդրէ հաղորդս գոլ վառնդի սիրուհոյն։  
Յուր հովի բարեկամ Դամետայ և Մենալկայ, և ֆիւմ ազաբին նորա։  
Պուխն Շաբարարիաս անուանի պատմիչ բանաստեղծ, որ և բգեաշխ եկաց ՚ի հռովմ, և զփառս յաղթանակի տարու, յորս ակնարկէ ապա ՚ի տողն 90։  
Գիւրեռն կոչին ինն Մուսայք խնամակաւք գեղարուեատից, ծնեալք ՚ի Պիերիոն լերին թեսա-վլոյ յԱրամազդայ և ՚ի Մնեմոփինեայ։  
Անման ազգ ինկենոյ, որ բուսանի յասրեստոն, ՚ի Հայոս, ՚ի Պոնտոս և ՚ի Մարս։  
Բառիս և Մէնիս քերթողք անարուեստք, ոսոփ Արդիւեայ և Որատեայ։ Աստ Մենալկաս հա-կառակ բարեմազթութեանն Դամետայ չարամազթէ սիրովացն Բաւիսսի այնպէս անմատանալ մինչև սիրել զերդու Մենեւոյ, և զաղուէսն լծել, և այն։  
Երկորին ևս անպարտելիք ՚ի մրցմունս երդոց, ձեռնարկեն յառեղծուածս։ որոց այլք այլազդ տան իմաստս, այլ զսոյդ իմացուած նոցա վիրդիւեայ ևեթ է գիտել և ժամանակակցաց նորին գուշակել։

## ՎԻՊԱՍԱՆՈՒԹԻՒԻՆ

### Մագդաղինէ :

(Հարունակութիւն. Տես երես 293)

ԺԳ

Չ ատ կը խաբուի մէկը թէ որ ըզ-աւրիտիոս իր բնութենէն բոլորավին լատած համարի, ուրախանայ այդ սղթութեանն համար, և միտքը դնէ ուրիշ բան չեր մնար ընել Ո՞ւրի-տոի՝ բայց եթէ ձեռքն երկնցընելու նել իր երիտասարդութիւնն ու ա-ր ամէն անհետացած գանձերը։ այս-ափ կարծիք ունեցողը Ո՞ստուծոյ դի-ստութիւնը ըլքրուներ, որ կ'ուզէ քաւութիւնն առթէ մարդուն նորութիւնը, և թող չտար որ մէկ օ-ւան մէջ մարդս այն սուրբ բլոցն սգաթն ելլայ՝ որուն Ճամբռուն վրայ որ ինկեր է։ Ո՞յդ զառ ՚ի վայրէն որ ելլելը շատ դժուարին է, և Ո՞ւ-տիտոսէն աւելի զօրաւորները կը Ճանչ-սմոր կէս Ճամբռուն վրայ կանկ առած նխնջեալ, վաստակաբեկ և տժգոյն, սրափած աշքով մը չսփելով այն եր-սր անցքն որ դեռ կը մնար ընելու։

Իրաւ է որ անոնց քով հրեշտակ մը չկար զիրենք զօրացընելու համար, ե-րեսնուն քրտինքը սրգելու, և ցուցընե-լու համար իրենց ամենէն աւելի կարծ և հարթ Ճամբռան, ուսկից կործանեալ հոգիները կլնան երկնոյին գագաթը համնիլ։

Լուսնը լմըննալու վրայ էր։ Նյեմ-բելը առաջ կ'երթար, եղեամէ վերար-կուին տակը դողալով, անձրեւէն ջուր կտրած, ոտքերը շաղախի մէջ թաթ-իուած, և Ճակատը մառախուզով պա-տած։ Այս եղանակին տուած խորունկ տիրութիւնն ըմբռնելու համար, պէտք է մարդ Շարիզ ըլլայ՝ մինաւոր, աղ-քատ, առանց ընտանեաց, և բռնադա-տուած ըլլայ կերակուր գտնելու հա-մար տնէն դուրս ելլալ, ու դարձին ա-տենը մնքէն անցընէ որ տան մէջ ագահ կրակարանի մը առջև ծնկան վրայ նըս-տած միայնութեան հետ ընկերութիւն պիտի ընէ։ Ո՞ւրիտիոս Որսոլայի խո-հակերութեանը վրայ ունեցած կան-խակալ կարծիքը մէկդի թողով, և ձմեռուան սաստկութենէն ստիպուե-լով ընտանեաց կեանքն ընտրելու, վեր-ջապէս յանձն առեր էր իր մօրաքեռ աղ-ջըկանն հետ Ճաշելու անկէց ետքը։ Իր տօնին իրիկուան ունեցած անխառն զգացմունքները անյած գացած ըլլա-

լով, նեղութիւն քաշեց վարժելու այն հասարակ քաղաքացւոյ սեղանին : Աակայն երբոր հիւսիսային քամին կը փչէր և ձիւնը պատուհանաց ապակիներուն կը զարնէր, ախորժանօք մորէն կը զուրցէր որ երկու քայլ հեռուն իր սեղանը պատրաստ էր տաքուկ ու աղէկ գոցուած սեղանատան մը մէջ, ուր երկու ծիծաղերես օրիորդներ միշտ խնամք քով կ'ընդունէին զինքը :

(Ա) աէպէտ ոչ երբէք ծոխ էր սեղանը, բաւական զուարձալի կերպով կ'անցնէր կերակրոյ ժամանակը : Աաւրիտիոս աշխատութենէ անօթենալով՝ անհաւատալի ախորժակով մը կ'ուտէր, և անոր համար աչք կը դոցէր սպասուց կարգաւորութեանը վրայ : Արսոլա գիտէր իր երիտասարդ տիրոջը սիրած կերակուրներն, և իր ուրախութիւնը զանոնք եփելն էր : Աագդաղինէ ալ իր կողմանէ կերակրոյ նուազութիւնն իր չնորհալից խօսակցութեամբը կը ծածկէր : Աաւրիտիոս քիչ անգամ կը խաբուէր այսպիսի բանաստեղծական պատրանքներէ . ՚ի վերայ այսր ամենայնի երբեմն երբեմն կը սքանչանար անոր մտաւորական ձրիցն ու չնորհալի կերպին վրայ, որոնց այնչափ երկար ատեն ամեննեին ուշադրութիւն ըրած չէր : Այսպէս՝ քանի որ սեղանի վրայ էին, զուարթութեամբ կ'անցնէր ժամանակը : Շայց դժբաղդաբար իրիկունը յուսահատեցուցիչ դանդաղութեամբ մը կ'անցնէր, ոչ Արսոլայի կամ Աագդաղինէի, հապա Աաւրիտիոսի համար, որ չէր գիտէր ինչով ժամանակը սահցընէ : Կանակելու բան է որ կանայք միշտ զբաղանք ունին, իսկ ընդ հակառակն էրիկ մարդիկ բոլորովին պարապ կը կենան երբոր իրենց էական աշխատանքէն կը դադրին : Աագդաղինէ և Արսոլա կանթեղին քովը նստած՝ ասեղով կ'աշխատէին . Աաւրիտիոս ձեռքերը դրախաները դրած՝ խուցին մէջ վեր վար կը պտըտէր ձանձրացած կերպով մը : Աէյ մը մէկին, մէյ մը մէկալին քովը կ'երթար, աշխատութիւննին կը զնաէր, կը նստէր, ոտք կ'ելլար, նորէն

կու գար կը նստէր : ՚Ի՞ոյն իսկ ամեն խելացի անձանոյ մէջ ալ՝ խօսակցութ նիւթերն անհատնում չեն . անոր հսմար խելքով հնարած են մարդիկ թութերն ու ուրիշ խաղերը՝ որպէս զի խսակցութեան հարկ շըլլայ ընկերութեան մէջ եղած ատեննին : Այս բուշնէն ՚ի վեր՝ որ Աաւրիտիոս իր մրաքեռ աղջըկանը խուցը գացէր էր ն խատելու դիտմամբ, իր խօսքերն անինին չափ կծու չէին : Ինչն իր վրա կսկզբ ու կը ջանար ինքզինքը բան լու . երբեմն ալ շրթունքը շարժած կ'ջոցը՝ կը խափանէր այն նետն որ թուլու վրայ էր : Աակայն որչափ ալ նանք ինք իր վրայ տիրելու ու իշխելու ձանձրութենէն զայրացած՝ որ ան այս այն կարծական բարկութեանց ենթակայ է, քիչ անգամ կ'ըլլար որ առաջ դառն կամ խայթող խօսք մը բերն իփախցընելու անցընէր իրիկունը : Աագդաղինէ վստահ ըլլալով չափէն դուչելլելու, փոխանակ ուրիշ ատենու պէս գլուխը ծուելու՝ պատասխան կ'տար այն խօսքերուն քաղցր բայց կառ բաւերով, այն հիանալի լեզուով ։ Կը խօսի բանավարութիւնն երբոր չնորհքով և ազնուութեամբ բարեկայտած ըլլայ : Այրեմն երբեմն ալ Աարտ մէկ պզտի վարպետ խօսք մը կը գործի էր, որ Աոլիկը աղսինյն բերն ալ կրնար վայլել : Աաւրիտիոս կը սկսէր զայրանալու յետոյ մէկէն խօժուադէմնայուածքով մը լւաւթիւն կը պահէր . երբեմն ալ չէր կրնար ժպիս բանէլ :

Հանդերձ Աագդաղինէի հրեշտակային լաւութեամբն ու ցուցուցած սլյուտալիր ու խնամու պատուալը՝ դեռ իր կունսերը շատ երկար կ'երեւային Աարիտիոսի : Ատէպ խօսակցութիւնը կ'կտրուէր ու հազիւ հազ նորէն կը սկսէր : ( Օրիորդը ձանձրութեան գէտանելու համար՝ աղաչեր էր Աարիտիոսի որ գիրք մը կարդայ իրեն . բայց անիկայ յանձն չէր առած այդ առաջնակութիւնը : ՚Ի՞ առջի պարապորդ կ'յրուած կենացը միջոց՝ շատ քիչ անգամ

Եր էր որ գիրք մը բացած ըլլար : | Կր մարական ծախքերը ձիերու , կառքի ըմսծներու և կաչկարասեաց գործ . եր էր . ամենեին չէր մտածած ընդունամք խորհրդածութեանց դուռան նալ : || ագդաղինէ , որուն առաջարթիւնն առաջին անգամ մերժուեր , ետ չկեցաւ իր խորհրդէն . իրին մը անպղիական զրականութեան որժելի գրուածներէն մէկը , || Եյրուի Փօկերէյշ , իր մօրաքեռորդուոյն քը տուաւ : Դիտեն ամէնքը թէ պիսի փափկութեամք և ինչպիսի ուշարժ պարզութեամք կողոգմիթ պատմէ մեզի այս գրքին մէջ ընտասց ամէն ուրախութիւններն և ամէն նկութիւնները : || աւրիախոս , որ բունկ տգիտութեան մէջ թաղուած , նեղորտութեամք մը չուզեց երես : ալ կարդալ , հարցընելով || ագդամէ թէ տղու տեղ կը դնէր զինքը՝ պատմութիւններով կ'ուզէր զուարցնել : || ագդաղինէ քաղցրութը այ տուաւ , և || աւրիտիոս աւելի մբերութիւնն հատած՝ քան թէ ա . կամքը կատարելու համար , որպէս անոր ճանճրացուցիչ խօսքերէն խահի՝ սկսաւ կարդալ այդ զարմանալի տմութիւնը : Իմենայն անձանց նկազութեանը , զանոնք ներս բերելու րային և այն արուեստին մէջ՝ որով ենէն չնշին պարագաներն հեղինակը ոծողութեանն հետ կը միացընէ , այն ոի բնականութիւն ու սքանչելի գեղիկութիւն մը դուրս կը ցատքէ , որ ո դժուարին է առանց ամբողջ կարլու ձեռքէ ձկել այդ գիրքը : || աւորիոս թէպէտ ամբարտաւանութիւնը բիշամարհէր իր դայեկի պատմուն անուանածները , սակայն այդ ունեկան դիւցազներգութիւնը մուզ զինքը : || Տրդէն իր || ագդաղինէի տ ամէնօրեայ խօսակցութիւնն իր տը կակղացուցեր էր և պատրաստեր ընդունելու ու բեղնաւորելու այդ րիփ սերմունքը : || աւրիտիոս տեսով թէ ամենէն անձանօթ աստինի մարդիկն ալ ինչպիսի ծանր փոր .

ձերու մէջ կ'իյնան , հասկրցու որ նըւաստագոյն վիճակի անձանց քով ալ կը գտուին բարձրագոյն առաքինութիւններն ու գիրցազնագոյն անձին նուիրմունքները : || Եկ շունչով կարդաց լմընցուց , և չնորհակալ եղաւ իր մօրաքեռ աղջրկանն՝ որ ասանկ զուարժութեան մը պատճառ եղեր էր իրեն : || յն օրուընէ սկսեալ ալ աղացելու հարկ զրկար . || աւրիտիոս զարմանալով ընթերցման իրեն տուած հաճոյիցը վրայ , կը հիանար՝ առանց բերնով բան մը զուցեղու . || ագդաղինէի խոհուն իսելքին վրայ , թող կու տար որ անիկայ առաջնորդէ իրեն և օր օրուան վրայ ասրբերութիւն կը զգար իր անձին վրայ : Երբոր գիրքը կը գոցէր , կը սկըսէին իրարու հաղորդելիրենց մտածութիւններն ու իրենց զգացումները . || Բառալ ալ խօսակցութեան մէջ կը մտնար , և այսպէս առանց ժամերը համրելու իրիկունը կ'անցնէր :

Գիետրոս || արսոյ ու իր կնիքը երբեմն երբեմն կու գային || ագդաղինէի սենեակն անցընելու իրիկունը , որ ձըշմարիտ բարեկամնութեամք կը սիրեր զանոնք : || ագդաղինէ միտքը հաստատ գրած էր՝ որ || աւրիտիոսի բնութիւնը փոխելու համար Այետրոս || արսոյ գործի եղած էր՝ լախախնամնութեան ձեռք զարնելու : || քուեատաւորը ընտանիքն ալ չէին մոռնար որ || ագդաղինէի միջնորդութիւնը || աւրիտիոսէ օգնութիւն գտեր էին ամսպիսի գժուարին պարագայի մը մէջ՝ ուսկից կը կախաւէր իրենց բոլոր ապագայն . այս քաղցր յիշատակը մոռքերնէն չէր ելլար և վառ երախտագիտութիւն մը կը պահէին : || Ամպէտ վարժած էին || աւրիտիոսի կերպին և վերջապէս սկսած էին սիրել զան , բայց դեռ քիչ մը կը խրտեին անկիւ . սակայն || ագդաղինէի վրայ այնպիսի գորով մը կը զգային , որ լի էր մեծարանոք : || աւոր ըմբռներ էին ասոնք որ երկու երիտասարդները՝

զորոնք իրենք եղայր և քոյր կը կարծէին՝ ուրիշ վիճակի անձինք էին . անոր համար դրացութեան պարտքն ՚ի գործ դնելու և անսնց հետ վարուելու միջոց՝ յարգութիւնն ու ակնածութիւնը կը միացընէին անկեղծ բարեկամութեան մը հետ :

Այրեմն իրիկունը տղաքը պառկեցրն էլն վերջը կու զային . երբեմն ալ Ո՞ագդաղինէի խնդիրը կատարելու համար , որ կ'ախորժէիր անմեղ տղաքն իր քովը տեսնալ , հետերնին մէկտեղ կը բերէին զանոնք . Ո՞աւրիտիս սկըզբան չէր ուզէր Ո՞արսոյի ընտանեաց այցելութիւնը . խեղչ երիտասարդին երակներուն մէջ եղած ազնուապետական արինէն հպարտութեան ու պարապորդութեան բնածին զգացմունքը միայն մնացեր էր վրան . ( Ծ մը Ո՞ագդաղինէի առջև արհամարհանք խօսեցաւ անսնց վրայ : Ո՞ագդաղինէ , որ օր օրուան վրայ իշխանութիւն կը ստանար անոր վրայ և ասանկ բանի չէր ներէր , առաջին անգամ ծուռ աչքով մը նայեցաւ Ո՞աւրիտիսի . “ Պիտե՞ս որ , ըստաւ , ապերախտին մէկն ես . թէ որ ազնիւ Ո՞արսոն աշխատութեան համբան ալ առջեղ բացած ըլլար՝ որուն մէջ առաջ կ'երթաս հիմն , պէտք էր քեզի պատիւ սեպէիր այն մարդուն բարեկամութիւնը՝ որ իր ծեր հօրն աշուըները գոցեր է մահուան ժամանակն և կը կերակրէ իր կինն ու տղաքը . : Ո՞աւրիտիս , որ եթէ քանի մը օր առաջ լած ըլլար այս արդարացի յանդիմանութիւնը՝ բարկութենէն վեր ցատքած կ'ըլլար , կարմրցաւ ու լուռ կեցաւ :

Իդիկուն մը բոլոր ընտանիքը մէկտեղ ժողվուած էին : ( Ո՞երեզա ( այս էր երիտասարդ արուեստաւորին ընկերուն անունը ) մէկտեղ բերեր էր իր կարը . իրեք կանայքն ալ կանթեղին քովը շարուած՝ կ'աշխատէին ու ցած ձայնով կը խօսակցէին : Ո՞արսոյ քիչ մը հեռուն նստած՝ կը դիտէր զանոնք բարեսէր դէմքով մը , ինչպէս որ քնական է աշխատասէր մարդու մը՝ հանգիստ առած միջոցը : ( Ո՞երեզա երբեմն

երբեմն առանց կարը դադրեցընէ ժպտելով մը աչքերը դէպ 'ի անոր վերցընէր . ան ատեն երիտասարդ գծաւորին կերպարանքը քաղցրագոյն րախութեամբ մը կը կենդանանալ ։ Ասկ Ո՞աւրիտիս արմունկով ստովայ կը թընած և մէկ ձեռքը մազեր մէջ խոթած՝ մէկալ ձեռքովը գրքի թուղթերը կը դարձընէր կարդալ այս գիրքն ինքը բերեր էր , և թէ Ո՞ագդաղինէ փիտնար թէ Բնչ թան ւոր գրուածք էր անիկայ , շատ պի զարմանար Ո՞աւրիտիսի այսպիսի տրութեամբ վրայ : Ո՞ամմառուքն առ զի՞ագդաղինէ , տեսնելով որ իր մօք քեռորդին այն իրիկունը ապստահրեշտակի կերպ մը առեր էր՝ որ չըութեան մէջ կը յաղթանակէ : Այս տասարդ օրիորդն իր սովորական թիանցող խելքովը մէկէն հասկցաւ այս գիրքն անոր բոլոր ուշաղրութիւն գրաւած է , և սիրտն անհանգիստ լալով ու հետաքրքրութիւն ընկերով բանիս վրայ , աղալեց Ո՞աւրիտիսի բարձր ձայնով կարգայ զայն : Ո՞աւրիտիս ալ մէկէն կամքը կատարեց :

Այս գիրքն այն վիպասանութիւներէն մէկն էր՝ որ տասնըհինգ տարի ուաջ յաձախն էին , և որոնք բարեբարդ բար օր օրուան վրայ կը քիշնան : Ո՞ամմաց պարտուց և ընտանեաց վրայ համարհութեամբ և անարգանք խօսուէր . ընդ հակառակն՝ մինչև է կինք կը բարձրացուէր կիրքն՝ երկնայ պաշտօն մը տալով անոր : Ո՞այդ վիպ սանութեան , ինչպէս նոյն ատենու տպուած ուրիշ շատ վիպասանութեամիջ , դիւցանը յետ ոտքի տակ առն լու այն ամէն կարծեալ ծիծաղակնախապաշարմունքներն որոնցմնվ քաղկանայ դաստիարակութիւնը , յէնախատելու զմարդկային ընկերութիւնը . Ասաայ զատուածն նախատելուննամ կամ մանաւանդ Ո՞ոլոնի պէս որ իր կիցաղավարութեան օրինակաւը պի՛ վերականգնէր զայն , յետ ամէն կագաղրութիւնները ջնջել ջանալու բառ կոռուով մը , վերջապէս տեղի կ'

ու կը վհատեր : ||`արդկանցմէ և  
այլուահատելով , և զայրանալով  
ապականեալ ընկերութեան վրայ ,  
եր ընդուներ իրեն ամբարտաւա-  
թեանը տուած օրէնքներն ու անոր  
մարսին պատգամները , զանիկայ  
ոժելու համար՝ անձնասպանութեն  
իմէր իբրեւ 'ի վերջին և 'ի միակ  
ստան աշխարհիս վրայ մեծ սրտով  
եղեցիկ հոգւով մարդկանց : ||`այց  
ուզէր յաղթուած խոստովանիլ ինք-  
րը , կը ջանար ծածկելու իր պար-  
թիւնն ու հոգեվարքը՝ կատարու-  
ան աղաղակաւ զերկինս և զերկիր  
մահելով : ||`որոք այս գեղեցիկ բա-  
ր , որոնք ամբողջ սերնդեան մը զար-  
քը կը շարժէին , թէ եթէ և , անոյշ և  
նարտակող ոճով մը գրուած էին  
ն այն շոնչաններուն որ ազնիւ առ-  
որ կը շննէր 'ի 'ինը եմակէրկ : ||`ա-  
փոս այս գրքին մէջ այն մտածու-  
ներուն հաւատարիմ պատկերը կը  
նար՝ որոնցմով երկար ատեն մա-  
եր , և որոնք՝ թէ պէտ թմրած էին  
և կրնային արթըննալ թեթէ և ազ-  
ութեամբ մը : ||`սով մութ ու գէշ-  
ոկով մը ացքը կը սկսէր վառուիլ-  
նն ալ կամաց կամաց ահաւոր և  
սունալից ոժ մը կ'առնէր : ||`յնպէս  
զինքը նոյն կը գտնար այն դիւցազին  
ո՞րուն անէծքները կը կարդար ,  
կարծես թէ ինքն իր բերնէն կը խօ-  
սոնյն վայրկենին չար ոգին նորէն  
րձակեր եր վրան : ||`ագդաղինէ դո-  
ով մոխիկ կ'ընէր , թէ երեզա բնական  
մանքի զրքով մը , ||`ըսովա կէս մը  
զրածու կերպով մը , ||`ետրոս ||`ար-  
ալ բարեսիրտ նայուածքով՝ որուն  
քիչ մը տհաճութիւն կը ցոլար :  
ուրիտիոս երբոր զիրքը լընցուց ,  
ուց զայն ստոլն վրայ և իր ուն-  
դրաց վրայ յաղթանակի ուրախու-  
ամբ ու հետաքրքրական ացքով մը  
եյաւ . կարծես թէ կ'ուզէր անոնց  
տիքն իմանալ :

— “ ||`ի ինչ մնոտիք , ըսաւ ||`ըսովա ,  
ինչ անմոտթեան շտեմարան : ||`ը-  
անզգամն է այդ որ կ'ուզէ աշխար-

հիս ինելք սորվեցընել , և ինքն իր կեան-  
քը չկրնար կառավարել :

— Պարոն , ըսաւ Պիտրոս ||`արսոյ ,  
գիտնաս որ շատ նուաստ մարդ է այն-  
պիսին՝ որ ինքզինքը սպաննել միայն գի-  
տէ : Վիչ մը բանի եկող մարդիկը միշտ  
գործողութիւն մը ունին ընելու . միայն  
նայելու է որ իրեն համեմատ գործո-  
ղութիւն մը ընտրէ մարդ : Ես որ աշ-  
խատաւոր մըն եմ , աւելի վեր կը սե-  
պեմ իմ երկու ձեռացս աշխատանքը  
քան այս ձանձրացուցիչ գրքին ամէն  
մեծամեծ խօսքերը , ” :

Ծաերեզա անկեղծաբար խոստովա-  
նեցաւ որ ինքը բան մը չէր հասկրցած :  
||`ագդաղինէ լուռ կը կենար և ներ-  
քուստ կ'ուրախանար ||`ըսովայի , ||`ար-  
սոյի և թէ երեզայի խօսքերուն վրայ :  
||`աւրիտիոս գրքին անոնց վրայ ըրած  
այսպիսի արտաքոյ կարգի տպաւորու-  
թեանը վրայ ապշած , գլխարկն առաւ  
ու դուրս ելաւ :

||`ակայն այս իրիկունն անպտուղ չան-  
ցաւ ||`աւրիտիոսի համար : Երբոր  
միայնացած ինքիրեն սկսաւ մտածել ,  
յետ իր բարկութիւնն աղէկ մը դուրս  
զեղյուր , յետ ինչպէս որ պէտք է ածա-  
կաններ տալու ||`ըսովայի , թէ երեզայի  
և ||`արսոյի հասկրցողութեանը , յետ  
կրցածին չափ նախատական խօսքեր  
զուրցելու անոնց դէմ լի արհամարհա-  
նօք՝ պղտիկ ինկած ըլլալուն համար ,  
վերջապէս եթէ կամայ և եթէ ակա-  
մայ ձանցաւ որ անոնց պաշտպանածն  
եր ուղիղ խելքի ցուցուցած կողմը :  
||`ըրիս անգամալ նորէն ||`ագդաղինէի  
քով հանդիպեցաւ . ||`արսոյի ու անոր  
կնոջը . և տեսնելով անոնց խաղաղու-  
թիւնն ու երջանկութիւնը , սկսաւ սի-  
րել զամոնք : ||`ըրիս իսկ տղաքներուն վը-  
րայ ալ , որ սկզբան իր անհամբերու-  
թիւնն ու բարկութիւնը շարժեր էին ,  
անյուսալի գորով մը ծնաւ սրտին մէջ .  
ծունկին վրայ առաւ զանոնք , գգուեց ,  
և զանոնք գրկելու միջոց՝ ըմբռնեց ըն-  
տանեաց բոլոր ուրախաւթիւնները :

||`յսպէս այս երիտասարդը այն տըլ  
մուտ գետին ընթացքին դէմկը քալէր՝

որն որ զինքը քաշե՞ր տարեր էր հետը :  
Դաեւ քիչ մ' ալ ջանք պէտք էր որ ա-  
փունքն հասնէր . ոտքին ախզմերը մա-  
քրելու հետ էր և պայծառ ու նոր աշ-  
խարհի մը մէջ կը փոխազբուեր :

Այս աշխատասէր ու քաշուած կեան  
քըն ալ իրեն զուարձութիւններն ու-  
նէր : ||` աւրիտիոս և ||` ագդաղինէ եր-  
բեմն թատրոն կ'երթային : Իրիկուն  
մը որ Օբէրտ թատրոնը գացեր էին ,  
Գուլբելոս Խմէլ տաղերգութիւնը կը  
հանդիսանար : ||` աւրիտիոս իր անցեալ  
փառաւորութեան օրերուն՝ ոչ երեկը  
Օբէրտ իրիկուն մը անցուցեր էր ասանց  
սասաթի ձանձրութեան : Իր խենթու-  
թեան ընկերներուն մոտի իրավերուն  
զարդած՝ հազիւ թէ ըմբաներ էր երա-  
ժըշտութեան գեղեցկութիւնը, որ թէ  
պէտ տարտամ, սակայն Ճախ ծնունդ  
մին է երեակայութեան . ոչ երբէք  
ներգաշնակ ձայն մը զգացման ու խոր-  
հըրդածութեան զաղափարական աշ-  
խարհին մէջ ընկղմեր էր զինքը : Այս  
ըսած վայրկենիս՝ ||` ագդաղինէի քով  
նատամ մինաւորիկ, որովհետեւ քովիր-  
նին եղած հետաքրքիր բազմութենէն  
ոչ ոք բարեկամութեան աճքով կը նայէր  
իր վրայ, մտիկ կ'ընէր Ուսախնեայ վեր-  
ջին երգը նոր լեզուի մը պէս՝ որ առա-  
ջին անգամ կը սկսէր հասկընալ : Այջի  
կտորները սիրու շատ շարժեցին, և  
ինքն ալ կը զարմանար որ ինչպէս կը  
վառուեր ու սէր կը ձգէր այն գեղեցիկ  
քերթուածին վրայ : Այնուահի հէծ-  
կլտանքներն՝ այն միջացին որ հօրը մա-  
հուան լսւը կը լսէ, իր հօրն յիշատա-  
կը զարթուցին մտքին մէջ, որուն և ոչ  
տկարացած ձեռքը մէյ մը սիմեր էր  
վերջին անգամ : Հելուետական գա-  
ւառներուն հասարակաց ազատութեան  
համար ըրած դաւադրութեան երդ-  
մունքը՝ շարժեց իր սրախն մէկ թեն որ  
ինչուան այն ատեն անզգայ կեցած էր,  
այսինքն՝ զսէր հայրենեաց և ազատու-  
թեան : Ի՞ոլոր սրբազն մտածութիւնն-  
երն իրարու ձեռքէն բւնած են . երբոր  
անոնցմէ մէկը մեր մաքին մէջ ակրէ,  
խորհրդական ակնարկութեամբ մը իր

ընկերներն ալ կը կանչէ, և իր նոր ըն-  
կարանը կը մուցընէ զանազա ալ : ||` ա-  
րիտիոս սկսաւ ախուր ու անաշա քը  
նութեամբ մը իր անձին վրայ մոտած  
ինքը իրեն հարցուց թէ ինչ ըրեր էր  
հայրենեացն համար, և ինչ իր ըն-  
նեացն համար : Բ՛անի մը խօսք իռա-  
ցաւ իր մօրաքեա աղջրկանն հետ . բ-  
իր ձայնին ոչէն և նայուածքին ցրու  
կերպէն ||` ագդաղինէ հասկրցաւ  
միտքը բերնէն զատ տեղ էր . և չ-  
թելու համար զանիկայ՝ ալ չխօսեց  
հեաք :

Ի սաղերով կը փայլէր երկինքն եթ  
տուն գալիճան, և Ճամբան իրենց  
ուած զգացմանքներուն վրայ կը ի-  
սէին : ||` աւրիտիոս ||` ագդաղինէի ի-  
քերուն մտիկ զնելով՝ կը տեսնէր  
դեռ զարմանալու ուրիշ մասէր ալ կա-  
որոնց ինքը չէր անդրադարձած : Տ-  
որ համան, խաղին իր վրայ ըրած ի-  
րունկ տպաւարութեամբը գրաւե-  
չքաժնուեցաւ մօրաքեա աղջրկանէն  
խուցն առանձնանալու համար . բայ-  
պատու հանն ու քանի մը վայրկեան  
կինքը զննեց, որուն պայծառութիւ-  
նի սիրան ալ պայծառացուցեր էր : ||`  
այս եկաւ գերանասցի օրիորդին ք-  
նսուաւ, սրն որ այս բանաստեղծակ  
իրիկաւնն ինչպէս որ պէտք է կնքէ  
համար՝ ազաշէց անոր որ կարգայ ի-  
Շիլէրի Գուլբելոս Խմէլ ողբերգ  
թիւնը : ||` աւրիտիոս ուրախութե-  
կամքը կատարեց . և հազիւ քանի  
երես կարգաց՝ որ ձայնը կարծէն է  
մագսութեամբ փոխուելով, այնպիս  
ծալիւն մը ստացաւ՝ որ ||` ազգաց  
մէծ հաճութեամբ մտիկ կ'ընէր : Վ-  
նի օր ամբողջ ժողովրդեան մը այս հ-  
շալի ազատութեանը պատմութիւնն  
ուած կը տանէր, կ'այլակերպէր ||`  
րիտիոս . Ճակատը անոյշ լուսով մը  
ցոլար, և աշքերն երկնային յօւսով  
կը վաստեին : Հին մարդը կը Ծննդէ  
և ||` ագդաղինէ պարծենկոտութեա-  
մբ կը դիտէր այն նաբ մարդն օր իր ա-  
ջելը կը տեմնապ : Այս իրիկունը չ-  
բեղնաւոր պիտի ըլլար :

Ուրիտիոսիր պարտուց մեծութիւնանցաւ, և միանգամայն իր կարութեանը վրայ մեծ համարմանք մը աւ մոգին մէջ. որովհետեւ Ո՞ագղինէ դիտէր զինքը բորբոքելու ու նոգամայն չափի մէջ բռնելու կերպը: ստի իրեն ինկած պաշտօնը մտքովը ո չմեծցուց գիտուծոյ բական մարդիկ կան որ իրենց պարտք սեպէն Պիտութիւնը կառավարեցաւ ինչպայման չափին մէջ յա աղէկ ըմբռնելով որ ամենուն նոշէ հասարակաց գործողութիւննեմէջ մտնալ, բայց ամենուն ստարտքն նոնց աղէկ ընթացքին վրայ հետաքրէ: Ո՞յն օրուընէ սկսեալ՝ այն ենդուն հետաքրքրութիւնն ունեցաւ, ու իր սրտին մէջ ընծիւղեցին պառագառաց զգացմունքները՝ զորոնք ենօք այնշափ ծաղր ըրեր էր: Ո՞ագդաղինէ իր առջի յաջողութեան մանակներուն՝ երաժշտութիւն սորուէր և ճարտարութեամբ երգելու: Ո՞աւրիտիոս չէր մոռցած ասիւծ և որովհետեւ իր աշխատութեամբ ընկն կենաց դիւրութիւն ստացեր որպէս զի կերպով մը ընորհակալ յ իր մօրքեռ աղջրկանն իրեն վրայ լած ինամոյն համար, և մանագուցընէ իր երախտագիտութիւն՝ ը հրեշտակային համբերութեամբ բարկութեանն ու խստութեանը ներուն համար, դաշնակ՝ մը ընեց անոր: Ո՞իհկայ Ո՞ագդաղինէի ար մեծ հանդիսի օր մը եղաւ. և անյուսալի ընծայն իրենց ընտանեաւ հաւաքմանը նոր կենդանութիւն ուոււ: Ո՞տէպ Ո՞ագդաղինէ քովը ողլվէր զՊիտորոս Ո՞արսոյ, անոր ու զաւակները, որ հիացած մոիկ էին իրեն. Ո՞աւրիտիոս ալ կ'ախորանոր ձայնը լսելու:

Իրիուն մը Ո՞աւրիտիոս ալ կ'ախորանոր ձայնը լսելու:

Դ. Piano.

դաշնակին վրայ դրուած տետրակը կը խառնէր, որ Ո՞ուպէրդի երաժշտութեանց հաւաքմանք մըն էր. ասոնց մէջէն ամենէն աւելի աղուոր ու սըրտաշարմներէն մէկն ընտրեց, Հրածեշտիոնին: Ո՞յս երաժշտութեանց ախորդելին այն է՝ որ միջին տեղի չունին. երգոր ինչպէս որ արժան է կ'երգոցուին, կը յափշտակեն զմեզ կամ պքանչելի վերայեալ աշխարհի մը մէջ կը փոխադրին. իսկ երգոր առանց ոգին ըմբռնելու պարզ տառական ճըշդութեամբ եղանակուին, անվերջանալի ձանձրութեան մը մէջ կը խորասուզեն զմեզ: Ո՞իհկայ փորձաքար մըն է որ քիչ անգամ կը սխալի. Ո՞ուպէրդի երգերով սիրտ շարժելու ու զուարձացընելու համար՝ բաւական չէ երաժշտութիւն գիտնալը. բանաստեղծական հոգի մը պէտք է: Ո՞ագդաղինէ այն երկնային համնարայն ոգւոյն մէջ խորամուխ թափանցած էր. և զգացածը պարզ կերպով չմթանցը վրայ կը յայտնէր: Զայնը շատ լեցուն չէր, բայց սիրտ թափանցող էր. ոչ ոք կընար ըրգածուիլ անոր երգերէն: Ո՞յնպիսի գորովաշարժ մելամաղձոտութեամբ մը երգեց Հրածեշտիոնին: Ո՞յս ողլուն, որ Ո՞աւրիտիոսի սիրտն ելաւ:

Ո՞քերը վեր վերուց Ո՞աւրիտիոս դէպ՚ի անոր, և այս առաջին անգամ իր կենաց մէջ ըմբռնեց որ անիկայ գեղեցիկ էր. ինչպէս որ առաջ ալ ըսի, ոչ թէ կատարելութեան գաղափար մը կրնար ըլլալ անոր դէմքը արձանագործի մը առջնէ, բայց իր հոգւոյն աղնուութիւնն աշուշներուն մէջ կը նշուլէր, և ներգաշնակ շրթանցն գեղեցկութիւնը նշանաւոր էր:

### ԺԴ

Ո՞անկոլ կը ստուգուէր այն երազն որ մարդիկու հին տեսեր էր մեռնելէն քանի մը ժամառաջ. Ո՞աւրիտիոս ինկած անդունդին մէջէն կամաց կամաց դէպ՚ի վեր օդը կ'ելլէր, և Ո՞ագդաղինէ էր որ անոր ձեռքէն բռնած՝ վեր

կը հանէր : ( )դոյ գաւառներուն զով քամին երիտասարդին մազերուն հետ կը սկսէր խաղալ . մերձաւոր գագաթներու անուշահստութիւնը կ'առնէր , և խառնիխուռան հնչմամբ մը կը լսէր իր պատանեկութեանը ձայնելին որ իր գարձը կ'երգէին : ՚լորոգութեան փառաւոր նշանը կ'երեւար իր երեսին վրայ . կերպարանքն որ այնչափ ատեն աւրուած ու թոռմած էր ժամանակէն առաջ կը ցոլար այն վեհութեան կնքովը , զոր անվերէպ կը գրոշմէ աշխատանքը քաջասիրտ ու ջանասէր մարդկանց ձակտին վրայ : ՚լուքէրն որ անկարգութեանց պատճառաւ մարած էին , իրենց առջի յստակ պայծառութիւնն ստացեր էին . շրթունքներն որ ատենազ բարկութենէ կը կծկուեին և միշտ պատրաստ էին թունաւոր նետեր արձրկելու , հիմա հանգստեան մէջ թողուած աղեղան մը պէս թուլցացած՝ ազնուութեան շնորհք մը ունէին : ՚լոյն իսկ ձայնն ալ քաղցրացեր էր . վերջապէս , երբոր իր մճրագեռ աղջլիկանն հետ կը քալէր , կը տեմնէր որ իր պատանեկութեան ընթացից արագութիւնը նորէն դարձեր էր իր ոսքերուն վրայ : ՚լորկրորդ գարուն մը կը ծաղկէր իր վրայ , որ թէրեւս ոչ նոյնչափ վայելըութեամբ պջնեալ էր՝ որչափ առաջին գարունն որ անցեր էր , բայց աւելի ապահով խոստանքներ կու տար և հիմակուց ամառուան գանձերով հարուստ էր : ՚նաբէ , խեղջ երիտասարդն առանց ջանքի չէր հասած այդ կէտը . քանի քանի անգամ ոտքերն արեան մէջ թաթխուած և երեսը քրտինքով թըրջած՝ կանկ առաւ վշատած ձամբուն եղերացը վրայ . քանի քանի անգամ նպատակին մօտ հասած տահեցաւ ու գլորտկելով ինկաւ այն զառ ՚ի վայրէն վար՝ որուն վրայ այնչափ ձգամբք ելեր էր : ՚ ատ անգամ խոռութիւն մը կամթուլութիւն մը վրան գալու՛ այնչափ ամիսներու միցանաց ու աշխատութեան պտուղը կորսնցուցեր էր : ՚ ատ անգամ ալ՝ այն միջոցին որ աղեկութեան սերմը կը սկսէր բուսնիլ սրտին

մէջ , յանկարծական աշաւոր մըրիկ հունձքի յոյսը վերսուցեր տարեր է բայց ՚ ագդաղինէ կը հսկէր իր վրա ՚ քրեշտակային համբերութեամբ և խոնջ խնամովք հաստատութի կ'ըլլանոր , վեր կը վերցընէր ու կը խրախուէր . նորէն կը ցանէր սերմունքն սրտին մէջ՝ զոր աւրըշտըկեր էր մըրիկ ՚ քետոյ իր խուցին մէջ ծնկան վրայ կած՝ ջերմեանդութեամբ կ'աղջմէ որովհէտեւ բարեպաշտ օրիորդը կը մածէր որ արարածն ոչինչ կրնայ ընելուանց ՚ բարձին օգնականութեանը թէ ամենէն աւելի ազնուական ձեռ արկութիւնները պէտք է երկնից ժպիտն ունենան իրենց հետ :

՚ պտուած , որ մարգուս սրտին իսկ տեսնայ , օրհներ էր ՚ ագդաղին ջանքը . եկաւ վերջապէս այն ժամանակ հոգեսէր օրիորդը շնորհակալ թեան ձայներ կը բարձրացընէր ՚ ի յերկինս : ՚ այն ՚ աւրիտիոսն որ սանք առաջ ամէն բանէ տաղտկացաւրդիմաքան , ժամանակ ու դժնեայ , ՚ ՚ աւրիտիոսն ալ չկար մէջտեղը . ՚ ագդինէ զանիկայ նոր մարդ մը գալուց եր էր : ՚ ձեւակէտ երբեմն երբեմն հարդզ նորէն գուրս կ'ելլար , բայց տժգյուն ուրուական մը դարձած էր ՚ ագդաղինէ ձեռով կամնշանով մը կէն կը ֆախիցընէր զան . ՚ թէակէտ իսկ քիչ անգամ անցեալ ժամանակի մըրինորէն կ'արթըննար ու կը թնդացըն օդը , բայց ալ անիկայ կայծակին իոր որոտումն էր որ երթալով կը հեռան երբոր երկինքը պայծառացած է : ՚ ՚ աւրիտիոսի տիրութիւնն ու նեղութութիւնը կը փարատէր իր մօրաք աղջրկան մէկ խօսքէն . նոյն իսկ ՚ լուալ , որ այնչափ ատեն իրեն բարի թեան պատճառ եղած էր , կը զուաթացընէր զինքը : ՚ լորբոր ՚ աւրիտի իր առջի տաղտկութեան կերպերը սկսէր նորէն երեցընէլ իր վրայ , կար աղջիկն իր գեղացւոյ իմաստութեան անոր խելքը գլուխը կը բերէր իր գւառին յատուկ վարպետ ու զուարձախօսքերով . ան ատեն ՚ աւրիտիոս

ակ կիրք եղելու՝ կը սկսէր հետո  
ալ։ Ի՞յն աստիճանի հասեր էր ե-  
սսարդը՝ որ կը վայելէր անյագաբար՝  
որ վիճակին պտուղներն որ սկզբան  
ամարհանօք մը մէկդի նետեր էր։  
նց համը թժու է, բայց կերողնե-  
հուսկ ուրեմն կ'ախորմէն զան։  
բանէր Ա՝ աւրիտիս թէ պարտքի  
խտարումը՝ որչափ հասարակ աս-  
անի պարտք ալ ըլլայ՝ աւելի շշմա-  
մեծութիւն ունի, քան թէ այն  
այի փիլիսոփայութիւնն որ կը սոր-  
նէ ժխտել ու արհամարհել այն  
ն բան՝ որ մարդկային բնութիւ-  
լը բարձրացընեն։ Ա՝ ըմբռնէր նաև  
կեանքը քաղցր է երբ օգտակարու-  
ամբ կ'անցնի, և թէ ինքնասէր և  
արող մարդիկն են միայն որ ինք-  
նին կը սպաննեն։ Ի՞մպարիշտ գա-  
մը մէջ ծնած ըլլարով ինքը, զուրկ էր  
աւատոց։ բայց դոնէ իր պահապան  
շոակին ազդեցութեամբը կը զարթ-  
նն ՚ի նմա յոյս և սէր։ Ակը հաւ-  
ր, բայց կը յուսար, և կ'ուզէր հաւ-  
ր միանգամայն կը զիջանէր Ա՝ ագ-  
լինէի խօսքին՝ թէ ամենեին վնաս  
լիքրեր մարդուս՝ կրօնից սորվեցու-  
ի չշմարտութիւններովն աշխարհիս  
կեանք անցընելը։ Ա՝ անկէ ետքը  
նատպանութիւնը չէր հսկէր իր գըլ-  
ն բարձին վրայ։ այն մարդիկն որ  
ուօտուընէ մինչեւ իրիկուն կ'աշխա-  
տիշերը խաղաղ կը քննանան և ա-  
կին մնցերնէն չեն անցըներ գլուխ-  
ատրճանակ պարպելու։ Ի՞յն ա-  
մանակներն որ ատենօք իր միի-  
դութիւնն էին, Ա՝ աւրիտիս ծա-  
ռէր զանոնք ծաղիկներ ընծայ ընե-  
համար մօրաքեռ աղջրկամնն իր տօ-  
օը։ Կը սրտին հետ՝ միանգամայն  
քն ալ բարձր թժուիք մը առեր էր։  
իրէր զգեղարուեսու, և կը կարդար  
սաստեղծից քերթուածները։ Ինչ-  
ու իր հայրն ՚ի՝ Խիլքեմպէրկ, այսպէս  
և ալ ձանցքեր էր որ բանավարու-  
անն է մարդուս ազնուականութիւ-  
նը Ա՝ շաղրութիւն կ'ընէր գաղափա-  
ր այն ատենուան առած ընթացքին,

և ներողամնութեամբ, երբեմն ալ ե-  
ռանդեամբ կը լսէր այն ամէն անհնա-  
րաւոր եղեմի՝ բարի դիտաւորութիւն-  
ները, որոնց վրայ առաջ կը բարկանար  
կամ կը քամահրէր։ Ա՝ ատէր անհաշ-  
տելի ատելութեամբ այն ցած, նախան-  
ձուտ ու կեղծաւոր ռամիապետութիւնն,  
որ ժողովրդեան բարեկամն է՝ որով-  
հետեւ ու կ'իցէ իշխանութիւնն չընդու-  
նիր։ կը գարշէր կը զգուէր այն շա-  
տախօս խարեւաններէն՝ որ իրենց ա-  
րուեստ ըրած են ընկերավարութիւնն  
ու մարդասիրութիւնը։ և միանգամայն  
կը մեծարէր այն անշահասէր մարդիկն՝  
որ անկեղծ անձին նուիրմամբ մը ա-  
րուեստաւորաց և աշխատաւորաց պաշտ-  
պան կ'ելլան։

Աակայն պէտք չէ կարծել որ ալ գէշ  
օրեր չունէր Ա՝ աւրիտիս։ Դառ իր  
յուսահատութեան ու լքման օրերն ու-  
նէր։ մերթ իր յանցանաց բեռը իր բո-  
լոր ծանրութեամբը կը ձնչէր զինքը,  
մերթ ալ իր թոռմած պատանեկու-  
թեան ուրուականը դաժան նայուած-  
քով մը կ'երևար իրեն և լուռ սարսա-  
փով մը կը պաշարէր զինքը։ Դաշ կեանք  
անցընողներուն պատիմն է՝ որ եթէ  
բարի կենցաղալարութիւն ալ ստանա-  
լու ըլլան, խել մը ատեն իրենց անցած  
ժամանակին պիտի ստուերը հետերնին  
կը քայէ։ Ուշուառ երիտասարդը զար-  
հուրած ու խոլոր աջով կը տեսնէր իր  
յիշատակաց տիսուր խմբին ծանր ըն-  
թացքով իր դիմացէն անցնիլը, իր հայրն  
անանկ երեսէ ձգելը, իր նախնեաց կա-  
լուածոյն աձաւրդով ծախուիլը, իր  
Ա՝ պագաղինէի վիճակը բաղդին պա-  
տահարաց ձեռքը թողուլը։ Ետքը կ'անց-  
նէր իր վերջնն տարիներուն պատկերը՝  
զորոնք անկարգութեամբ փակուցեր  
էր։ Անքն իրմէն չարաշար արհամար-  
հուելով, և սաստիկ հպարտութենէն  
զզչման արցունքով իր խղչմուանաց խայ-  
թէրը չանդարտեցընելով, այն միջոցին  
վայրենի լուութի մը կը պահէր։ Ա պէ-  
մունի տղոց պէս, առանց ձայն մը հա-

նելու՝ կը թողուր որ սիրտը մաշի : Ի՞այց  
Ո՞ագդաղինէ միշտ վրան կը հասնէր ,  
կը հսկէր մոտմուքով , ոչ երբէք աշքին  
առջևէն կը կորմնցընէր զան , կը զննէր  
անոր հոգւոյն ամէն շարժմուկները .  
և քան զլ՝ աւրիտիոս լաւ գիտէր ինչ որ  
կը հանդիպէր անոր սրտին մէջ : Ի՞այց  
թուլութեան ու լուռ մելամազդոտու-  
թեան օրերուն էր որ իր հնարագէտ  
բարեսիրութիւնն ու իր սիրտ շարժող  
փափուկ ինամեները կը կրկնապատկէր :  
Ի՞այնպիսի գաղտնիքներ ունէր՝ որոնց-  
մով ցրուել կու տար անոր ցաւագին մը-  
տածութիւններն իր առջի անձին վրայ ,  
անոր սրտին թեւերը կը շարժէր , և  
խորհրդական ձամբաներ կը բանար այն  
ալիքներուն որ կը ժմէին զանիկայ : Եր-  
բեմն դեռահասակ մօր մը պէս իր մօ-  
րաքեռօրդույն քովը նստած՝ քաղցր ու  
ծանր ձայնով մը հետը կը խօսակցէր .  
իր խօսած միջոց՝ Ո՞աւրիտիոս անոյշ  
(թեթե քամի մը կը զգար որ իր վէր-  
քերը կը զովացընէր : Երբեմն դաշնա-  
կին առջևը կ'անցնէր . ինչպէս կրես-  
տէս իր Եշէկորա քրոջը ձայնէն , ա-  
սանկ Ո՞աւրիտիոս ալ Ո՞ագդաղինէի  
երգը լեկով՝ իր խղճմուանաց խայթերը  
կը հանդարտէին . կամաց կամաց քաղ-  
ցրութիւն մը կը ծաւալէր ներսը . և  
անզգալի կերպով մը սիրտը կ'ելլար :  
Որչափ առած ախորդը կը սաստկանար ,  
այնչափ աւելի սիրտը կը յուզէր . հուսկ  
յետոյ առատ արցունքներ կը վազէին  
աչուցներէն : Երցունքը աստուածային  
պարգև մըն է . երկնային ցօղն է որ  
մեր աղտեղութիւնները կը լուանայ :  
Ո՞աւրիտիոս անով զտուած սրբուեցաւ :

Ի բաց առեալ յիշեալ օրերն որ եր-  
թալով կը քիչնային , ժամանակն սքան-  
չելի ժամերով կ'անցնէր : Ի՞այն երկու  
տարին որ Ո՞աւրիտիոս այնչափ տհա-  
ճութեամբ իբրև գրաւ շնորհած էր իր  
մօրաքեռ աղջրկանը՝ իսել մը ամսէ՝ ի  
վեր լմբնցած էր . բայց իր մօրքէն չէր  
անցնէր իր ազատութիւնը պահանջե-  
լու : Եշխատութիւնը սիրել սկսելէն  
ետքը , իր արուեստին վրայ սէր ձգեր  
էր . ոչ երբէք գործողութիւն կը պակ .

աէր իրեն . Պիետրոս Ո՞արուցիձեան  
որ աննման ու անշահանելի քայլելու  
թեամբ մը կապուած էր իրեն և  
ստէպ ստէպ յանձնարարութիւններ  
գային առանց իր ուզելուն ալ : Ո՞ա-  
րիտիոս գրեթէ այնչափ յանզած  
փայտի մեծ քանդակագործութէ  
մէջ՝ որչափ իր հայրն յանզած էր ո  
խաղալիկներու և կաղնարեկ գործ  
մէջ . Ո՞ագդաղինէ ալ անկէ ետքը ո  
պուած չէր թէյի տուփեր կամ կը  
պաշտպանուելու համար շինուած  
ռակերտներ նկարելու . իր մանդանի  
ները յարգի էին , մանաւանդ ազնա  
կանաց լնկերութիւններու մէջ , որ  
ականնը ասանկ ձայն մը հասած էր  
ազնուական լնտանեաց որդի և ազ  
մը , դատաստանով մը կործանած ը  
լով , աղքատօրէն կ'ապրէին իրենց  
խատանկովը , Բաբէլոնի փողոցին և  
անմիջապէս տանիքի մը տակ : Ի  
այնպիսի պարագայ մըն էր՝ որ  
զազման և հետաքրքրութեան նի  
կրնար ըլլաւ այն ձանձրացեալ ընկեր  
թիւններուն , որ անյագաբար կը և  
բան միտք ցրուելու առիթներ : Ի՞ց  
տութեան նեղութիւնը քաշելէն եք  
Ո՞ագդաղինէ և Ո՞աւրիտիոս կեն  
դիւրութիւն կը վայլէին , որ ապա  
վապէս այն անձանց ջանքը կը պակ  
որոնք կամք ունին աշխատութեան ,  
միանգամայն կարգաւորութիւն , պա  
ախորժակ և չափաւոր փառասիր  
թիւն : Երնային իրենկը ելլավ իր  
վերնայարկէն և աւելի վայելուչ ըն  
կութիւն մը գտնալ , գոնէ աւելի ց  
տեղ դրուած բոյներ : Ո՞աւրիտիոս  
շատ մոտածեր էր այս բանիս վրայ  
եթէ աւելի փառաւոր բնակարանի  
բաղձարուն , որովհետեւ իր պզտի ըն  
կութիւնը կը սիրէր , և ձանցէր  
ան խօսքերուն չշմարտութիւնը ի  
այն պատերն որ կը տեսնեն մեր այլ  
տիւր , մեր մտածութեամբք պարարին  
յուսալը , միշտ պալատի մը պատերէն  
Ո՞այն փոքրիկ սենեակն որուն մէջ  
նորոգութիւնը կատարուեր էր աշխ  
տանքով և ինքողինքն իր վիճակին ձեւ

Հներով՝ իրեն համար տեսակ մը դրական տեղի մը դարձած էր, ուստահանց ցաւելու չեր կրնար հետապնդական աշխայն այս երիտասարդն, որ առ անանկ անքաղզաքավար ու կարսիրա էր, եղբօր պէս ինսամբով հոգ էր ԱՌ ագդաղինէի հանգստու (թել) թշուառ կը սեպէր իր հետապնդ ահամար միայն՝ որ չեր կրնար դարձը, իր մօրաքեռ աղջրկանն այն հարը, թիւն որ կարսնցուցեր էր անիկայ: Ի համար խել մը անգամ առաջար էր անոր՝ փոխաղբուելու աւելի սրձակ ու աւելի հանգիստ բնակամը քիչ մը աւելի յաճախեալ (թաղի մէջ: ԱՌ ագդաղինէ պատասխաններ իրեն: “ Խնչու կենաց կերպերնիս ենք, երբոր այս վիճակին մէջ երեկ ենք: Խիթանկութիւնն ալ իր սիտեղերն ունի. անոր համար զգուշու է անսնց դպէլու: Ի՞հչ մը քի մօտ ենք, բայց զուտ օդ մը կը նք. անբնակ թաղի մը մէջ կը բնաւ: բայց պատուհաններնուս առջև տէզ մը կը բացուի. փոխանակ կառու աղաղակին՝ թունոց երգերը կ'արցնեն զմեզ առաւտուր. խուցերնիս իկ են, բայց ձմեռը աղէկ տաք կ'ըլ: ԱՌ տիկ ըրէ ինձի, աղնիւ բարեն, մեր վերնայարկաց մէջ մնանք. բախտ կ'ըլլայինք՝ թէ որ զանանք ուինք,, ԱՌ աւրիտիս դեռ վրայ տար իր խղճմուանքին հանգստունն համար, սակայն՝ ի ներքուստ ովէր իր մօրաքեռ աղջրկանը խել: Խւահի անկէ ետքն ալ առջինին կ'ապրէին. միայն թէ ԱՌ աւրիտիս ջանք կ'ընէր իր մօրաքեռ աղջր: Խեղճ սենեակները գեղեցկացը: ԱՌ ագդաղինէի ալ ամենէն մեծ խութիւնն էր ԱՌ աւրիտիսի օժեղագարելին այն ամէն գեղարուեսեւակերտներով՝ որ անիկայ կը սիրոյ երկու երիտասարդ բարենքն իրարու համար կ'աշխատէին. սպիսի աշխատանքն աւելի քաղցր է: բանձնութեան մէջ կ'ապրէին՝ բացարսոց ընտանիքն ուրիշ բարեկամ

չունենալով: ԱՌ անի մը ազնուական տիկնայք, որման գէմքերը նկարեր եր ԱՌ ագդաղինէ, հետած անոր շնորհալից ու վայելու կերպին վրայ, շատ ջանկ ըրեր էին իրենց քավով քաշել զանիկայ. սակայն օրիորդը գէմ կեցեր էր այդ ինքնայօժար հրաւերքներուն, որ չշմարիան ըսելով՝ հետաքրիզութենէ առաջ եկած էին: ԱՌ ագդաղինէ հետո կը կենար այսպիսի բաներէ: այնպէս զըւարթ էր իր սիրտը, որ ոչ երբեք ԱՌ սոլա և ԱՌ աւրիտիս գանգատ մը կամ ցաւելու խօսք մը լսեցին իր բերնէն այն գեղեցիկ կալուածին կորստեանը վրայ՝ որ գատաստանով մը յափշտակուեր եր իր ծեռքէն: ԱՌ իշ անգամ կը խօսէր այն դժբաղդ դիպուածին վրայ. և թէ որ ԱՌ աւրիտիսի հօրենական ժառանգութիւնը սեպած ըըլլար զայն, անտարակոյս ուրախութեամբ կը խօսէր անոր վրայ: Ի՞նյց այս նիւթիս մէջ ԱՌ աւրիտիս անոր չափ անտարբեր չեր. չեր կրնար առանց խղճմուանքի ու առանց դառնութեան մոտածել այն դղեկին վըրայ՝ ուր ծներ էր ինքը, և ուր իր հայրը մեռեր էր՝ իր անուղղայ բարուցը զոհ եղած: ԱՄ մոտածմունքը Ա ալ դրավէրի վրայ կը դանար տիրութեք. և իրացընէ ոչ որ կրնայ պահանջել աւեկանի միակամութիւն մարդուս վրայ, վասն զի շատ չափազանց ալ ախորժելի պէտք չէ սեպել վերնայարկի մը բնակութիւնն և փայտէ քանդակագործութեան տուած հաճութիւնը: Խակ Արսուլա բանի մը վրայ չեր ցաւեր, և բանի մըն ալ չեր փափագէր. իր գըլւիաւր զբաղանքն էր ԱՌ աւրիտիսը գովելը, և մասնաւորապէս հիմա առջինէն աւելի վստահութեամբ կը կրկնէր թէ անիկայ հրեշտակ մըն էր, երկնքի հրեշտակ մը, ԱՄ սառծմէ խրկուած հրեշտակ մը: — “ Անդ տուր գուն ալ, կը պատասխանէր երբեմն իրեն ԱՌ աւրիտիս բարեսէր կերպով մը. գիտեմ որ հրեշտակ մը կայ հոս, բայց ոչ ես և ոչ ալ գու ես ան,,: Ամառ ատեն բոլոր շաբաթը աղէկ աշխատելէն եաքը՝ կիրակի օրերն իրեցը մէկտեղ կ'եր.

Թային դեպ՝ ՚ի դաշտերը, Երբոր Ոլրու-  
լա և Ո՞ագդաղինէ Աբրահմին Քարոզու-  
նեանց եկեղեցին պատարագ տեսնելէ  
տուն կը դառնային : ՚Մանկը էին իրենց  
գեղեցկագոյն հանգէսները . բոլոր օրը  
բլուրներու զառ՝ ՚ի վայրին վրայ և հով-  
տաց մէջ կ' անցընեին, ինչ որ կը գըտ-  
նային կ' ուտէին, և ուրախալց տուն  
կը դառնային : ՚Մանկով Ո՞աւրիտիոս  
իր մօրաքեռ աղջըլկանն չետ նորէն տե-  
սաւ ՚ իւսիէնի և Ո՞էլի անտառները,  
որոնց մէջ երկու տարի առաջ իր ան-  
ձնասպանութեան դիտաւորութիւնն ո-  
րոշեր էր : ՚ այն շագանակի ծառերուն  
տակ՝ զորոնք իր հոգւոյն վշտերովը սե-  
ցուցեր էր, այն ջրասէր կաղնիներով  
և բարտիներով շրջապատած պղտի լշին  
եզերացը վրայ՝ ուր մաշն երեցեր էր  
իրեն, լսեց կենաց ձայնն որ կ' երգէր  
իր սրտին մէջ :

### ԱՐԴԻ ԿԵՆԴԱՆԱԳԻՐՔ

Պ. Վիլմէն :

՚ Կաղղիոյ Շեմարանին կաճառորդաց  
հիմակուան ՚ եստորն ու զաղղիական  
գրականութեան առաջին հոչակաւոր  
քննաբանը, Պ. ՚ թէլ Փրանկիսկոս  
Ո իմէն, ծնաւ ՚ի Ռարիզ 1791 տա-  
րուցն յունիսի 10<sup>ն</sup> : ՚ Իր նախնական  
կրթութիւնն առաւ վարժատան մը  
մէջ, որուն վերատեսուչն էր Ռշանց  
յունագէտը . կարծես թէ յոյն լեզուի  
համատեղութեանը տակ ծնած էր,  
որովհետեւ այն մատաղ հասակէն ա-  
նանկ քաջ հմտացաւ յունարէնի՝ որ  
տասուերկու տարուան եղած ատենը  
մէկ նայուածքով յօյն քերթողները կը  
թարգմանէր, և յունարէն ողբերգու-  
թիւներ կը ձեւացընէր ուրիշ հանձա-  
րեղ աշակերտակիցներու հետ . իրեն  
բարեկամները կը վկայեն որ մինչև ցայ-  
սօր միտքը պահած է Ռդիսեւսի, մասը  
Ոսփոկլեսի Փէլքուէր ողբերգութեանը  
մէջ, զոր ինքը ձեւացուցած էր : ՚ այս

լեզուին կարեռութիւնն և օգուար  
մէն կարգի գրականաց համար՝ ա  
տեսնուեցաւ ժամանակաւ Պ. ՚ ի  
նի, և լաւ ևս ասել՝ իր երկասիր  
թեանցը վրայ :

՚ ՚ և նոյն ժամանակին՝ աշխար-  
եռանդուն պատանին Լուդվիկու Մ  
ըստած վարժարանին դասերուն ։  
կընդիր էր : ՚ Իր ճարտասանութի  
դասատուներն եղան ՊՊ. ՚ Պասդէ  
՚ իւս տը ՚ անսիվալ, որ ըստ բաւա-  
նին լուսաւորեալ անձինք էին, և ո  
յաջորդեց նոյն պաշտօնին մէջ առա-  
ռութ տարուան : 1807<sup>ն</sup> գիլտօնիա  
թեան ուսմունքը լմբնցուց, ՚ ՚ վ  
վարժատունէն ելաւ և սկսաւ օրէն  
տութեան պարապիլ : ՚ այն ատէն  
Ո՞եծն՝ աբուէնն Ռարիզու Շամպ  
րանին գլուխ գրեր էր տը Փնդան  
նաստեղծը, որ ամենայն եռանդին  
կը ջանար ուսման հաստատուն կ  
մը դնել . և այս վախճանիս հա  
կտրիմ ու երիտասարդ վարժադե-  
րու պէտք ունենալով, Պ. ՚ իւլ  
ցուցուցած մեծ տաղանդի նշաննեն  
քը զարկին և սէր ձգեց վրան . հո  
տուաւ զինքը օրէնագիտութեան վ  
ժարանէն և Մեծն Կարուս կոչ  
դպրոցին մէջ Ճարտասանութեան ժ  
ժակետ դրաւ : ՚ Բիչ ժամանակ վ  
Ուուշլու դպրոցին մէջ ալ դաս  
ցութեան աթոռ մը առուաւ իրեն : ՚  
պիսի տաղանդ մը ու խօսակցութ  
փայլ մը կը ցուցընէր իր դասերուն  
երիտասարդը, որ Ռարիզու մէջ  
տպաւորութիւն ըրաւ . ՚ արպան  
որ կայսեր պատերազմի օգնական  
ուզեց ներկայ ըլլալ անոր մէկ դա  
և անկէ ետքը պաշտպանութիւննե  
անոր, կայսեր ացքը մտուց, որով ՚ ր  
լէն իրեն չնորհեց Տիւրոգի վրա պ  
բանական շինելու պատիւը (1813<sup>թ</sup>)  
՚ ՚ նէկ տարի մը առաջ Պ. ՚ իւ  
ճարտասանութեան միցանակի յաղէ  
նակն ընդունած էր ՚ Կաղղիական Շ  
մարանէն քսան տարուան հասակ  
Ո՞րցանակին նիւթն էր ՚ ՚ նդա  
ներբողեանը, զոր երիտասարդն և